

Ք Ա Ն Ա Ս Ի Բ Ա Վ Ա Ն

ԲՈՒՐՈՒՆՆԵՐԻ ԳՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՏԵՐՆԱԿԱՆ ԿՐԹԱՆՈՒՄ

(Շարժումներ)

28. Այս անգամ քննութեան կ'առնու՞մ Բարսեղ Ափշրեմի Տայրեկն թարգմանութիւնը, որ, ինչպէս ծանօթ է, Անեանիկան 1832ի տպագրութեան մէջ շատ աղաւաղ ներկայացուած է: Պիտի ընամ Տամբաստութեամբ մեր կրկին (Թ. 249 = A և Թ. 612 = B) եւ այլ ծանօթ ձեւագիրներու՝ ուղղել ինչ ինչ կարեւոր վերապահներ եւ նեթագրութիւններ:

Էջ 10. «Որ է սկիզբն իրոսոսոյ կազմութեան նաւին» — Ս. Վ. Նապարեթեան (Ա. Բարսեղ Ափշրեմի իւր, ՊԱՏԿԻՐ, 1893, էջ 521) կը գրէ առ այս. «Նաւային կազմութեան օգտակար բացատրութիւն մը կը գտնեմք Արեւստանեայ ընկալանքութեան քաղաւած» — «Արկանէլ Տիմն ասն կամ Տարկանէլ զուռն յիւրոսոսոյ (ՅԱՐՏՈՍ) տարեանկամ յատուկաց նաւի, որ է սկիզբն կազմութեան նաւին» (Ա. ձեռագիր): Զեռագրին ապագրէն ունեցած տարբերութիւնը հետաքրքրական է, իրոսոս թափանչկամար սակայն նորութիւն մը չունի: Բարսեղի ապագրութեան մէջ օրինակն մէջ (Բ. ապ.?) կ'ընթերցուի «որ է սկիզբն յիւրոսոսոյ կազմութեան նաւին», սկիզբնային կ'երեւայ թէ իւր քերականով առջը տրոսոս է սխալանք: այսպէս ուղղելով կը համարի նաեւ Նորոս (Բարսեղանիւն, էջ 67), եւ կը գրէ «Անտանեանց օրինակը կը գտնէ՞ որ է սկիզբն իրոսոսոյ կազմութեան նաւին», իրոսոս է իրոսոս՝ երկուքս — սլ կրեան յարմարել: քննելն է յայլ ձեռագիր: — Մեր Մասնապահանի Թիւ 249 (= A) և Թիւ 612 (= B) Ափշրեմի ձեռագիրները Անտանեանց ընտիր օրինակին համանայն կ'ընթերցուին «որ է սկիզբն իրոսոսոյ կազմութեան նաւին», աւերաբ է այլ եւս իրոսոս (այսպէս ունի նաեւ Հայկ. Բարսեղի) եւ սխալած թառեկուն ծանրակազմութիւն ապ:»

29. Այս, էջ 24, «Երկնք եւ երկիր միով հաւանութեամբ միանգամայն առին յիւրտանելու արդրոցոյ», — A և B ձեռագիրներ կ'ընթերցանեն «իւրտանելու արդրոցոյ», «Նահապետեան (Ուղղութիւններ ալ. Մարտի-հրաց, էջ 190) այս աղաւաղ հասուածը «առին յիւրտանելու յաւելուածով կը բացայայտ ուղղել, որ ընտւ չի համանային նապարեթեանի ձեռագրին ընտիր ընթերցուածին հետ. «միով նոստարութեամբ միանգամայն առին յիւրտանելու արդրոց» (արարելութիւն, լինելութիւն), ՊԱՏԿԻՐ, 1893, էջ 523: — Նման ընթերցումն մըն ալ ունի Բարսեղը: «Սոյնպէս եւ զինարարացոյցն հրաման ետուն տալ զերազմանելու իրաց, էջ 105 (Պատկ. էջ 87), որուն նկատմամբ Անտանեան հետեւեալ ծանօթութիւնը տուած է. «Հոս առաջին անհարկով իրոց բառը առնուելով յիւրտանելու ձեւին հետ գաղափարութիւն կը յարուայնե. բայց պարզ եւ սուս յիւրոսոսոցն թառեկուն եւ այն ժամանակ խօսքին իմաստը կը պարզուի:

«Նմանապէս կենարացոյց իրերու մասին հրաման տուին որ իւրաքանչիւրը ետ ասն», ԲԱՆԱՍԻՐ, 1904, էջ 109:

30. Այս, էջ 24, «Եւ մարդք ըստ իւրաքանչիւր անուշահոտ խոտոցն՝ եւ արմաւը ըստ իւրաքանչիւր համ՝ պարտու ձայնակաց», — Ուղղութիւնը Հեղինակը (էջ 191) նորարար թառեկներու կցումը կը փորձէ կազալ «ըստ իւրաքանչիւր համարտու ձայնակաց» իրերը: «Բերնին համ տուող» (!): A և B օրինակները կ'ընթերցանեն «ըստ իւրաքանչիւր համարտու ձայնակաց» (Նապար. աղ. էջ 523 «հոսնու»), որ յամենայն զէպս թէ ապագրէն եւ թէ Նահապետեանի ուղղագրութեանն եւ ընտարքովի մեկնութեանն նախնարելի է:

31. Այս, էջ 28. «Զարդ պատահեացն միմեանց՝ Արտուած իւրոյն մեծապարն զարութեամբ եւ հիւզի խաւարին եւ անարդի եւ անկերպարան եւ անմարմին ընտթեամբ», — Հարտարակիւք, Հ. Ա. Բարսեղանի, նորարարուած բառը ծանօթութեան մէջ կ'ուղղէ «անիրան», որ արջակ է դատակն ըլլալ (Եւլի, էջ 21), կը մնայ հարազատ A և B օրինակներու ընթերցումը՝ «անման եւ անկերպարան եւ անմարմին ընտթեամբ», համեմատն աղ. էջ 25 «նոյաւ եկին ի ընտթիւն եւ ի կերպարան», եւ լինել շանմանայն (AB անմանայն) նման երկը եւ երեւեկը:

32. Այս, էջ 28 «Զէ դու քեզնէ ի քոյոց (B քոյ) մտաց իմացն թէ քեզն ինչե՞ր որով ծածկեալ էր երկիր (AB իսկ ապ. չէրէր)», — Բարսեղի երկրաբանացն, կը գրեն առ այս «Հարտարակիւք, կը ոչ այնչափ ի կատարակ հաւանութեան մտաց՝ քան թէ առ երկրաբանութեան առ նախնին թողարք արդէս էին, օրինակ ինչ անսովոր եղանակ ըստին ԻՅԻՄ, որով պատմաւ. իւրջմանութեան եւ շփոթելոյ այն եղև, զի եւ յայլ շարս եւ հինգ աեղևս դատւ նմանօրինակ ինչ տասնցեալ բառ նախին լեզուաբանաց, (Թառւ. Բ): Այսպիսի երկրաբանութեան եւ իւրջմանութեան պէտք չկար հաստատելու համար թէ բայերու այս անսովոր եղանակը գաղափարն Տայրեկնի մէջ յետամուտ է եւ թէ այսպիսի անհարազատ ձեւեր չեն աննշար բնա ընտրակազմն ձեռագիրները. Բարսեղի ապագրին ինչպէս նիւթ ինչը ընթերցուածը, Այլ վատեանի անհամամաս ընտիր օրինակը (ՄԱՒԱՍ, 1853, Թ. 10—59) Եթ հետ միասին կ'ընթերցանու ինչ, իսկ ընտրակազմը, ձեռագիրը էր (Բարսեղանիւն, էջ 62): A օրինակը միայն հաստատուն կը մնայ ինչը ընթերցուածին վրայ, եւ այն զարմանալ չէ, գաղա զի ինչպիսի ուրիշ օրինակներուն «Ինչքէ աստեղաբան գտանել զժամ ծննդեանն մանկանն՝ թէ որ ժամ ինչ՝ ընտիր ընթերցումն» (էջ 119) աղանդելով կը կարգայ «թէ որ ժամ ինչը, մեծանայն այնատուսը կը կրէ Ուլ. Փիլոսոփ. Ինչոյն միմանայն հետեւեալ հաստատար» (Թուր թէ խաբարայ որ ինչ, Ա. Տար. էջ 354 մեր Մտնդրնի Թիւ 42 ձեռագրին մէջ «Թուր թէ խաբարայ որ ինչ» թղ. 157ա: Բարսեղանոյ «Տուր ոց ի քեզն եւլիցէր, ձեւին համար (այ. Պետերբուրգ, էջ 170) Այսպէսն կը

զրէ «նոր օրինակի մը վրայէն կ'ուղղուի եււնէրն (Քննչ. Բերդ. Կաթախաւիզ, էջ 100)։ Ասորա-
գատական անկատարի եւ, այսու հանդերձ ազաւայ
քով շատ յաճախ է, ոչ ոքու հանդերձ ազաւայ
օրինակներէ բլլարուն երկարացան կը համարի
Քննական Քերականութեան Հեղինակը (տ՛ր)։ Եւ-
իրք. Հ.առնի եւ Կ.Պոլսոյ սուպարութիւններն
իրարու հետ համահամաբլլով կորելի շէ թէեւ՝
քիչնէն (21 = 23), քիչնէն (31 = 30), քոցեր
(38 = 37), իչեր (49 = 49), լիւնիւր (59 = 58),
յարէր (286 = 197), իչեր 312 = 222, 314 =
228), աւնչեր... լիւնիւրն (։8) — 381 = 299)
Երկարամտաբան եղած ձեւերու բնորոք ու հարա-
գուտ բնթերցուածներ ձեռք բերել, սակայն եւ
այնպէս այս անհարազատ ձեւերն միտումը անհ-
այտնի կը տեսնուի Հ.առնի սուպարութեան մէջ.
Ահա օրինակները, Կ.Պ. էջ 24 «ի ք ձեան նորոս
տոբե» = Հ.առ. էջ 22 «քոցեր» — Կ.Պ. էջ 55
«զե աւջ զլուծ», = Հ.առ. էջ 55 «քոցեր» —
էջ 116 «զանայս իւրանոս մի իրտոցն» = էջ
109 «իտոցն» — էջ 122 «իրեւ ի յանա-
պատն զե քոցերն» = էջ 216 «իւրիւր» — էջ
164 «զ բնջ նոսս յարեթ» = էջ 260 «յարեթ» —
էջ 205 «զ մի առիթն ի ծառայն» = էջ 293
«առիթեր» — էջ 210 «զե եւ յանապատն անգ
լիւրտիւն» = «լիւրտիւն» — էջ 222-3 «զե
լունչն զարաւան որպէս զե ուրտոնայն» = էջ
312 «լունչն... արտոնայն» — էջ 223
«զե վաստակից» = էջ 312 «զե վաստակիցեր» —
էջ 224 «զե ի նմանե իւրիւ» = էջ 313 «լունչեր» —
էջ 279 «զե իւրչնաւ նուրու» = էջ 363 «լուն-
չն» — էջ 305 «զե իւրչնաւ յերեթ անախ նոսս»
= էջ 386 «լունչն» — Հ.առնի սուպարութիւնը
այսչափ եղծուելով հանդերձ հարաբով կարեւու
պահած է երեք տեղ բնորոք ընթերցուածք, մինչ
Կ.Պոլսոյ սուպարութիւնը շեղած է սկզբնական
հարազատ ձեւէն։ Հ.առ. սոյ. էջ 216 «ուր քիչն
զբլուի իւր» — Կ.Պ. սոյ. էջ 122 «զե քիչն զբլուի
իւր» — Հ.առ. սոյ. էջ 217 «զորայն մեզ ո՞վ
տոյր», Կ.Պ. սոյ. էջ 123 «ո՞վ տոյրեր» — Հ.առ.
սոյ. էջ 334 «զե սոսոցաներ զնոսս», Կ.Պ. սոյ.
էջ 248 «սոսոցանչեր» Անեւտ. Մեծ. Հարց կը
մայ իրենց ճոխ մասնաշարքանի՞ն՝ Ջգոնի — որչափ
գրեմով — հինգ օրինակներ թերթերու ծաւրու-
թիւնը յանձն աւելով՝ սակայն անորձ մնացած
ստոր անհարազատ ձեւերու բուն բնորոք ընթեր-
ցուածք երեւան հանեւ. Ի՛նչ ընթերցուած կը
ներկայացընեն արգեթ Կարէնեան ցոցնի թ. 497,
498, 499, 500 եւ 501 «Ծակովայ Մծրնայ
Հայրապետի Ջգոն գրքերն»։ Ծուարանութեան
ազգեցութեամբ Կիւս, Կիւրեղ Ալէքսանդրացոյ,
Իււրիտի եւայն գործոց մէջ գործածուած է տեղ
տեղ բայիս այս եղանակը (Բազաթուանի, Ջրդ.
Բերդ. էջ 195, եւ Կարաբ. Բաւանդանիւն, էջ
62-3) առանց սակայն տեւական արմատ ձգելու։
Ջգոնի ազաւարութեանը կը պարտինք բառ իս ունի-
տարական հոսանքին հայ լեզուի վրայ բանցուցած
ազգեցութեան։

33. Անր, էջ 55 «Եւ միւս եւ գեա՛ որ
անուանեալ կը՛ք Բաւանդան» — Հ.առ. Աւարեան

սուպար օրինակին այս լիբրակ գրութեան վրայ
յեցած՝ Վ.Ջգոնի հայ թարգմանչի աշխարհագրա-
կան անհամաթիւն կը վերաբրէ նոյն իսկ բնիկ
երկրին մէջ (ԲԱՍՄԱՍՎԵՊ, 1873, էջ 124), եւ
սակայն Ա եւ B օրինակներն ունին ուղիղ ըն-
թերցուածք։ Արարեւ. «որ անուանեալ կը՛ք
Արաւու» (Արաւու = Երասխ)։

34. Անր, էջ 55 «Եւ միւս իստանակ տեղն է էջ
55, որ Բարսեղ Երկարագիտ կ'տեսնուի վրայ
կ'ամփոփէ իւր ճարտ. Հեղինակին անձնական վեր-
պահներուն վրայ կը յաւելու թարգմանչը նորա-
գոյն եւ սխաղարատ անուններու խառնակոյտ մը,
որ միասնով ընդօրինակուցեալու անհամար գոյ-
թումներուն հետ, անկ բուլի մը մէջ Իր ձգնի
ընթերցողը. ինծի ծնունդ օրինակներով վրայով
մը միայն կը սրբագրուի ապահովակոս. «Բայց
սրբաւ նախ բառ աշխարհս Ը.Եղաջոց սոցանէն՝ ի
լուս «ղեղեցոց», Հրատարակչն ընտանս» է «Ը-
ղաջոց» ընթերցուածք. իսկ Կապուտեան (Ուղ-
լուր. էջ 198) «Երտոցոց» եւ խորեանցոյ՝
«Ուղու» (էջ 595) բառերուն մէջուր կը տու-
տանի — B օրինակը յոյն բնագրին համամայն
պահած է Երտոցոցը (Ա Ը-ըղաջոց) ուղիղ
ձեւը։ — Կայն էջին մէջ երկու անգամ՝ կը կրկնուի
Իտրուս (յարին. Իտրուսու, AB Իտրուսու եւ զինի
յիտրուս), Խորոս, այժմեան Գանուրը. Կապուտե-
ան (տ՛ր) առավորող կը հասկնայ «Ուն կամ՝
Հ.առնոյ», երկրորդը (Իտրուս) գաւառն էն առած
անուն = Գանուրը, այս գոնապատեթիւնը աւե-
րուր է. Բարսեղ՝ Պիրեանոս, յեւնէն կը բլլին-
ցընէ «Իտրուս» գետը, որ «ընդ աշխարհն Երու-
պացոց այնպէս» եւ կը թափի «ի ծովն Պստոս
աշխարհն»։

35. Անր, էջ 70 «Ու գեանդակալ (AB իսկ
սոյ. արեւել) Հուրցն մարցեղոց անձ... որ
առանց գեանդակ եւ առանց շարժելն են, բառ
արինեակի սոց պաշարելոց, որ գեալ առեալ կան
արգելեալ ի պաշարման» (AB շարժման այս
ընթերցուածն ունի նաեւ Ա եւ Կապուտեանի
Չեռագիրը (ՊԱՍԿԵՐ, 1893, էջ 16) իսկ B կը
կարգայ սոց, որ գիրուս կը սրբագրուի «սոց»
Կապուտեանի կարծիքին համաձայն նստարարի
բառը պէտք է սրբագրել «լըսոց», ինչու որ «հա-
մեմատութիւն մը կայ հին լեզու եւ ծովակալ,
որնք այնպէս պաշարուած են իրենց անհամար
մէջ, ինչպէս գործը պաշարուած թշնամիներէ» (տ՛ր,
էջ 202)։ Այս խորհրդածութիւնը կը պայտնեալ
իւր իրաւունքը, սոց այդ փոխել եւ վրայ ընթեւ-
նուլ՝ բնագիր ուղղագրել շէ, այլ նոր, քանիս
ստեղծագործութիւնն Ուր կամ ուղղագրման սփռաւ
(= խառն, իրաւ, փոս) միեւնոյն իմաստով գոր-
ծածուած է նաեւ Ա Բերդիւրի տրոց համառու Ա.
խմբագրութեան մէջ «Եւ ի տեղու՞նն ուր ծովակալ
իւր եղանակ զինեաց իւր Չերմն, եւ արարեալ սփ
եւ Ժողովէն Չերմայն Չուրքն» յոյն ունի լԱՃՄՈՑ,
փոս (Հրատարակութիւն Հ. Ա. Կիւրեանի, ՀԱՄԿ.
ԱՄՍՈՐ. 1910, էջ 37)։

36. Անր, էջ 85 «Վաստ (B լուր) ի պաշ-
արութեան, անկանի ի կենց, ծնիկ ծիբիք, հիւսա-
գութեամբ Չերմնի, յուրն է թերեւս սակաւա

կեաց աւարքը զճարհի, — Ուղարկուին անց Լեւոնակը (էջ 208) Անտանեաց ընտիր օրինակին (Բառասկանութիւն, էջ 64) «ճնկի ծիրի հիւսնդու-թեանք ջրանի յեղի Թերեւս...» լապազոյն ընթերցուածն աչքի առջեւ ունենալով հանդերձ կրնի յստակ պատճառարարութիւններով կը մտի կարգով յայն, կը ջրայրայր իմաստով, որուն դէմ են նաեւ Ա եւ B ձեռագրերնէր: Երանք Անտանեաց օրինակին համաձայն ունին «Ջրանի յեղի»:

37. Ա՛ր, էջ 89. «Նուրբ խորդոս ունին (հաւիտաբ, այսպէս ՊԱՏԿԻՐ, 1893, էջ 36, իսկ այլ ջրայր) «ե ննջ ի-ռնի» Ա եւ B եւս այսպէս. մինչնոյն ընթերցուածը ընտրած է նաեւ Հ առաջինը ընթերցուածը Լեւոնակը. «Ի-ռնի» = Թռննջ ստանալը (Վ. Կոնճ), ր հաւոր, էջ 37, — Վերկան է ի-ռնի- գրութիւնը պէտք է ուղղա- գրել ի-ռնի, ինչպէս ունի Այլապատիւ մէկ (ՄԱՍՍՍ, 1863, Թիւ 12—61) եւ Նապարթեթեանի (ՊԱՏԿԻՐ, տեղ) երկու ձեռագրերնէր, «սուրբոս (Այլապատ. սուրբոս, զոր եւ ստուգարանն սուրբ, սուրբի՛ թառեղեն) եւ ննջ ի-ռնի», ր հաւոր, էջ 174 «կազմեաց եղ ի փորի (այսպէս ի լուս. ԱԵ քնդ, իսկ այլ. քնդ) Թռննջն երգահայ ի-ռնի», տես նաեւ ի-ռնի-ն «գիւծեակն զոր ունի ի լանջն» ձգեալ պրկէ: «Նարբանայ ջրանայ Մեկնութիւնը Բար- սեղ Վեթորէն ջրայրով, Այլապատեանի եւ Նապարթեթեանի օրինակներուն համեմատ կըն- թեանու Նուրբ սուրբ ունեցող եւ ննջ ի-ռնի» (Հ. Բ. 729), այսպէս նաեւ անտանու մեկնիչ մը (հմտ. Տարեան, Ցոյցով, էջ 97, 13ա) «Նուրբ սուրբ ունեցող եւ ննջ ի-ռնի» (Մեր Մատենագ. Թիւ 10 Ձեռագիրը, Թ. Ջ. 366ր): ր, որ յայտնապէս անտանու է Վարդանայ Մեկնութիւնն: Այլա- պատեանի եւ Նապարթեթեանի օրինակներուն Սուրբ հարապատ բառը իբրեւ դասական ծածուօթ է Սեբեթիմոնի «Երկու փողակը տան եւ աւանու զառգի, իբրեւ ճնջող իւր, սուրբով ի բերան», էջ 136:

38. Ա՛ր, էջ 90. «Իսկ աւգիբն եւ այծիբն եւ այլ եւս (Ա կը յաւելու» ու) անասունը (B կը յաւելու» ու) զիսն Տեռացուցանել զիսնս իւրեանց յոյց շնտակար արմատաց», — Այլա- պատեանի ընտիր գաղափարը նորապիւր բառը շատ ուղիղ կ'ընթեանու յայտ, իսկ ՆաՏապատեանի (նր, էջ 211), կարեւորութիւն շառագ, դասական հայերէնի նորութիւններուն, կը սրբաբեր յուր Վեթորէ մէկ կող ուրիշ տեղ մըն ալ դասական հայերէնի խորթ յուր բառը, էջ 147, զոր ջնջելու է բարարական պէս, զիսն զե՛ Նապարթեթեանի ձեռագրին մէջ գոյութեան լուծի» յայն՝ ծովու ընկանք են կեղտ (ՊԱՏԿԻՐ, 1893, էջ 212), «Կանս սրբագրութիւնները քեչ լինն ՆաՏապատեանի Ուղղագրութեանց մէջ համեմատել է մէկ այլը «Վասն գաղանի շնութեան ի ծո- վան բարդից պոսնիութեան, Բառ. էջ 53 կը սրբագրուէ զՍովեան, «Վարդիկն նառա՛րէն աւր- ծայն» (Բառ. էջ 184) կ'ուղղուի նառա՛րէն կն կամ նառա՛րէն յոյցովն (էջ 101), «արեւոյց զեւ» (նր, էջ 223) ու արեւնոյց (էջ 115) «յարբ-

նեալ յարարմութ, Բառ. էջ 68 = յարարմութ (էջ 201):

39. Ա՛ր, էջ 97. «Յորժամ լորննն ու սր- տարու է թէն տառ պարբերութիւնն է յերկն- ինչոյն, եւ վարդի ունն եւ մասնեցէ ի սիրտ ծառայն», — աւելի խեղճ ԱԵ «յարբերութիւնն էն է յերկն ինչոյն, այս անորոց հաստատուէր Լաւտարակիւն հեռանալ կերպով կ'ուղղուէ, «տան գա- ռար, է թե՛նն է յերկն ինչոյն», եւ այլն. ստանջ հանդէպ անտանու ընտիր է Նապարթեթեան Ձեռագրին ներկայացուած ընթերցուածը, որ բովան- ձակ նախապատուութեան վայր նոր լոյս կը ստեն. «յորժամ վարդին առ արմատովն» (Ձեռ. ար- մատազն) երկթ պարտու ի բեւեկն [պեկկէս] վայր- տն եւ վարդի ունն եւ մասնեցէ ի սիրտ ծառայն» (ՊԱՏԿԻՐ, տեղ, էջ 61):

40. Ա՛ր, էջ 201. «Կազմեաց եւ գաղանջի պատշաճ», — Հայ լեզուի ուղղագրութեան նկատմամբ ծագած գրչաճանապարհի առթիւ կ'եր. Լ. Մե- նեկիւնեան գեղեցիկ օրէնք մը կու տար թէ «ստա- ունն ետք երբէք չ գիր չի գար պարբ. բառերու մէջ. միայն երկու շարտուղի, յոյց նաեւ երանամբ արարականան բառ կը գրենք» գաղանջ եւ գաղ- ճ (ՀԱՄԿ. ՄԱՄՈՐԳ., 1910, էջ 142) Ընդհանուր օրինաց համաձայնընելու համար գաղանջ բառը սրտ երկուց ընտիր գրչագրաց, ր սուրբ ուղղե- լու ստիպել հարկ չկար. Ա եւ B ունին ար- ղեն արմատութեանք զծուած օրէնք համեմատ ր սուրբ, այսպէս դարձեալ Նապարթեթեանի «մինն է ձեռագրաց, իսկ միւսն բարձրակի դուրս թողած է այդ բառը» (ՊԱՏԿ. 1893, էջ 91):

41. Ա՛ր, էջ 118. «Կայ մանկարարն գե- ղերեալ, տեսնել» թէ արու իցէ մանուկն էթէ էր. իտորեւէ կայ լուէ զարշաղի լոյսը մանկանն, ՆաՏապատեան կը գրէ ուղղ. «Իտորեւէ կայ լուէ» Այլապէս կը կարկուտ լուէն թէ երեխայի ձայնը եւ թէ համբերու վայրկեանները, սուրբա- նաստիք տակ ծնանելու բողբ, այս պատճառ- արմութեան վայր կը յաւելու ուրիշ ցուցում՝ Բարսեղէն (էջ 118) «կայր սու ռուր մանկարարն լոյսը մանկանն», եւ կը յարէ «Իոյր սու ռուր նոյն է ընդ իտորեւէ կայ լուէն» (Ուղղագր. էջ 219): Բառիս հարապատ ընթերցուածը պահուած է B օրինակի մէջ. «Իտորեւէ կայ լուէ» (Ա իտորեւ էր վայր կ'այր), իսկ Նապարթեթեանի ձեռագրին ունի «Իտորեւէ կայ» (ՊԱՏԿԻՐ, 1893, էջ 162), որ մեթոնի չէ:

42. Ա՛ր, էջ 129. «Չեմքի արդեւք թուե- ցին թեզ (հարկիք երանց) հանգեթ եղող սու- ռան», — Իթէ զիսուի բարձրութեան վայրն, կը գրէ ՆաՏապատեան իւր սովով, երբ լծակաճը մանկալով եւ արարող վարդուս ըլլան գաղափար, միջինի կը նմանի արաւա բառը, կարծիք է եր- կու կերպ հարկուր 1. զեւրթ թուեցին թեզ հանգեթ եղող նորարան. 2. զեւրթ թուեցին թեզ հանգեթ եղող սուրբան (տեղ, էջ 222— 3). այսպիսի ուղղութեան մասման հարկ չկար հաստատու աւղագրերու համար, ռուր ջնջման միայն՝ կու տար ուղիղ ընթերցուածը ինչպէս ունի իբրք B՝ «հանգեթ» եղողնուէ:

43. Ա՛րք, էջ 157. «Քանզի խոտորել քանն մանիքեցոց է՛ր ասի ունի զվկայութիւն», — Հրատարակիչը տակնի կը կարայ տակն: Այլա-
տեսանի շատ բնորդ օրինակն այս Հաստածար կ'ըն-
թեւում սյայպէս. «Քանզի (AB եւս՝ սոնի) խոտոր-
ել քանն մանիքեցոց աստի ունի զվկայութիւն»,
որուն հետեւեալու է (ՄԱՍԻՍ, 1853, Թ. 12—61):

44. Ա՛րք, էջ 163. «Կէզն բարբառողք (B՝
իսկ սոյ. քարբարոս) են եւ կէզն անբարբառք.
կէզնի գեղեցկամայրը (AB՝ իսկ սոյ. քիչէյն)՝ սոյ-
քաղարարբարաք, եւ կէզնի խառնակայր եւ սփե-
լաքբարոս», — Նորագիր բառս մշ միայն ՀԻ. Բ
մէջ մտած է իբրեւ սոյք բարբառն է ոչեղ քալը,
ուսգին, յորածուան, (Բ. էջ 502) եւ Բագբառու-
նիէն գործածուան, ինչպէս կը նկատէ Նորայր
(Բառանն, էջ 204), այլ նաեւ արժանացած է
Ներգարանակի ստուգարանակի բնան (Հ. Սերովբե
էջգիլեան՝ Հնդեւրոպական նախագիւյն, էջ 105).
Սպազրէնի գրատ միակ բայք ձեռագիրներն (AB,
Այլառ. ՄԱՍԻՍ 1853, Թ. 12—61, Անտոնեանց,
Բառանն. անդ, Նագար. ՊԱՍԿԻՐ, էջ 250) ու-
նին որեւէ քարբարոս իբր հակակն յայնքարբարոս:

45. Ա՛րք, էջ 163. «Ի կէզն ընտարայր՝
բնութեամբ ունին նմանեցուցանել զարբառս
իբրեանց, եւ ինչո՞ք է կրթելը եւ ի սոյգրեցուցա-
նելոյ՝ որ սուսցանքնիցն սրտաս», — Իբրեւ հրա-
տարակիչը թէ «յորնակին պակասին եւ ինչո՞ք է.»,
A եւ B օրինակներն են շունիքի եւ ինչո՞ք յաւե-
լուածը, եւ աներրոգ ալ է. համեմատել Այլա-
տեսանի ձեռագրին ընտիր ընթերցուածը ընտա-
րայ բնութեամբ ունին նմանեցուցանել զարբառս
իբրեանց ի կրթելոյ եւ ի սոյգրեցուցանելոյ ոյր
(ուղղեցի՛ ձեռագրին ունի ոյն), որ ստուցանիցն է
զնոսայ (ՄԱՍԻՍ, 1853, Թ. 12—61):

46. Ա՛րք, էջ 185. (Արջ) «պգեղ անգամաք
անորոս (A եւս սյայպէս) եւ անպառաջա՞ն, — այս
նախագաւտութիւնը սյայպէս կ'ուղղաքը Հրատա-
րակիչը «պգեղ անգամաք, անյորք եւ անպառա-
ջա՞ն», B օր. կ'ընթեւում անորոս, իսկ Այլա-
տեսանի ձեռագիրը անորոս, ՄԱՍԻՍ (1853, Թ.
11—60), որ քննութեան կարօս կը համարուի
բառս: Չեռագրի մը մէջ՝ Բառն իբրևիպական է վաճ-
ախոյ հոնորական որոյնցն (ձեռագրին բովանդակու-
թեան մասին հմտու. Հ. Ս. Սուքրեանի գեղեցիկ
յոգուածը ԲԱՋՄԱՎԱԷՊԻ մէջ, 1887, էջ 15—
30) կը գտնէ Այլատեսան անորոս բառն, զիմացն
սկիւրի նշանակութեամբ բացատրուած, կամ՝ նաեւ
ուղղելն կը կարծէ անորոս (իբրեւ անմաղ, լերկ),
վերջին նիթագրութիւնը հաւանական չէ թուիք
ինչի:

47. Ա՛րք, էջ 191. «Ի վերայ հողամաղ (սոյ.
հողմաղ) մտերացան գետնոյ նկարագիրս գրոյմեալ՝
գտունել զհասարակ երեքանիւն ին երեքբայութեան
գրոյնիւրն՝ զոր նկարեն. եւ մինչ սեղեւան թողուն
եւ մի մտակ, ոչ կարեն կալ ի յստուգաւ վերայ», —
AB նորագիրը կը կարգան եւ մի մտակ, սակ' իսկ հա-
պետեան կ'ընթեւում «եւ մինչև վերջուան ին-
նեւ, եւ զմն (զմեմ) մտակալ» (Ուղղաք. էջ 246).
անհամեմատ ընտիր է Այլատեսանի օրինակին ըն-
թերցուածը. «Ի վերայ հողոյ մտերացան գետնոյ՝

գրով գրոյմեն գտանել զհասարակ երեքանիւն-
ներքն բարեբալ գրոյնիւր՝ զոր նկարեն, եւ մինչ
գեղեւան թողուն եւ մի մտակ մայ, ոչ կարեն կալ
ի ստուգաւ վերայ» (ՄԱՍԻՍ, 1853, Թ. 11—60):

48. Ա՛րք, էջ 196. «Մինչքեւ շեղման փոք-
վեր Պապոս, ի՞տ մի քարք կանեցաւ զնեանն նորա», —
Անտոնեանց օրինակին եւնի սեղ գրուած թա՛մ
բառը Չիթիճեանն ոչ իրատմբ կը կարծէ թէ Նորայր
իբրեւ վառեակակ ընդունելու կը գտնարի (Բա-
ռանն. էջ 66), բառիս հարապատութեան երաշխա-
ւոր է արգէն AB եւ Այլատեսանի (ՄԱՍԻՍ, 1853,
Թ. 12—61) ձեռագրիներու համեմայն ընթերցու-
ածը՝ «մինչքեւ զթա՛մ սոյգրէր Պապոս (Անտոն.
Պետրոս), ի՞տ մի քարք... Թա՛մի սպագրին մէջ ինչ
ի փոխուելուն պատճառը կը կարծեմ գտնել Գործի
ստուկուրի հետեւեալ խօսքին մէջ. «Ի սոյգրել
Պապոսի ինչ թոյլում... ի՞տ մի... կալու
զնեանն նորա, (— ԻԼ 3), ձեռագրաց մէջ սոյգ-
րակի է Ս. Գործի՝ Եթեանանից թարգմանու-
թեանէ արբեր թարգմանութիւններէ մերեցընել
Եթեանանից Թանօթ թարգմանութեան, — Թա՛մ
ինչ իմաստով գործածակի է սակաւին հոյ
գրուածարարութի մէջ (տես Տ. Չիթիճեան,
ՀԱՆՆԻ. ԱՄՍՈՐ. 1908, էջ 34, Ե.), իբրեւ
«Խուսն, խիւսն» Հուրուիլի Բառագիր ձեռագրին
մէջ կիրարկուած է (Հմտու. ԲԱՋՄԱՎԱԷՊԻ, 1877,
էջ 20): Ցարբեր է թա՛մ երկրաչարժ (Ալեւոյ
բառագրութեամբ, ՀԱՆՆԻ. ԱՄՍՈՐ, 1910, էջ
236):

(Շարունակելի)

Հ. Ս. ՎԱՐԻՍԻԱՆՍ



ԵՐԿՐԻ ՆԿԱՅՈՒՆՆԵՐԻՆ՝

ՍԻՒՌՈՅ ԲԱՐՁ ԳՐՈՒՆԵ ԵՍՅՈՐ ՕՒԻՆՆԵՆՈՅ
ՍՈՒՎԱԲԱՆԱԾ ԵՆԷ ԲԱՅՈՍ ՍՅԱՅԱԷ ՇԷ՝ ՍԵՒՈՒՈՅԸ
ԿԻՐԱԿՈՒՐԻ, ՍԱՊՈՒՐԻ ՀԱՆԳԻՐԺԱՆՔ Դ՛Է. ԳԳԱԼԻՆ
ԵՍՅՈՐԸ ՍԱՊԱԿԻՆ ՄԵՋ ԻՆՂ ԿՐ ԳՆԻՆ, ՍԻՐԸ
ՄԱՐԻ ԿՐ ՄԱՐԻՆԵ, ԵՆ ԵՐԸ ԻՐՂԸ ՍԱՊԱԿԻՆ ՄԵՋ
ՍԿԻՐ ՍՅՐԻԸ (ՄԵՆԵ ԵՆ ՀՏՈՒ ԵՐԸ), ՄԱՐԻՆՈՒԾ ՍԻՐԸ
ՄԻՐԸ ԿՐ ԼԵՃԵՆԻ, ԼԱՍ ՄԻՐ Կ՛ԻՌՈՅՆԻՆ, ԿՐ ԿՍԱՐԻ-
ԳՆԻՆ (ՇԷ ԹԷ Կ՛ՍՅՐԻՆ) ՈՒ ԿՐ ԼԵՃԵՆԻ ՍԱՊՈՒՐԻ
ԿՐՈՅ, ՀՏՈՒ ԱՆՈՒԹԻ, ՍԱՐԻ ԵՆԳՐԻ ԽԱՆՈՒԾԻ
ԵՐԸ ԵՆՍԻՐԿԻՆԸ ՍԱՊԱԿԻՆ ԿՐՈՒԿԻՆ ՎՐՈՅ ՍՈՒ-
ՆԱԼՈՎ ՍԵՒՈՒՈՅԸ ՍՅԻԸ, ԿՐ ԹՄԻԹ. ՎՍԱՆ ԳՆ ԿՐ
ԼԵՂՈՆԵՆՅԱՅ ԵՆ ՈՒՍԵԻՆ Ը՛ՐԸՐԸՐ: ԱՐԳ՝ ԱՂ ՕՒԻՆՈՅ-
ԻՌՈՅ, ՍՅՐԻՆԸ «ՍՅՐԱԾ ՍԻՆ», ՍՈՒՎԱԲԱՆԱԾ
ԱՆԵՐՈՂ ՇԷ՛: ԸՍՏ ԻՍ, ԲԱՐՁ ՎԵՎԱՐ ԵՆ ԵՆԻՆԻՆ ՕՒԻ-
ԻՌՈՅ, Ե ձԱՅԻՐ ՕՒԻ փՈՒՍԱԾ ԵՆ ՀԱՆԳԻՒՄԱՐԱՐ:

* Սերասիպէն ի՞մ թղթակից բարեկամ Պր. Կ.
Գարեկեան շատակներն բողբոջ հրատարակութեան կու-
սամ հետեւեալ Հաստածները, որոնք ստուգարանակն
սեռակեամբ շատ լուր կը գտնեն: Հ. Ե. ԱՄԵՆԱՆ